



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



1006

1007

1008

1009

Անօլք Բիշեկ

Կողոզաբանութեան

Կ ամսագիր

613

Ր 60

Կ Պայման

1371

1876  
1881



15.77

# ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՒ ԱԻԵԼՑԵՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՕԳՈՒՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՆԱՑ


ՅՈՐԻՆԵԱԼ ԱՄԻ ՀԵՂԻՆԱԿԵՆ

PAR L'AMI

*Ժամանակ.* ԹԱՐԳՄԱՆԵԱՑ ԵՒ ՀՈԶԱԿԵԱՑ

ԱՌԱՋԱՄԱՆԱԳՐԻ ՎԱՐԱՊԵՏ ԱԳՋԱԼԵԱՑ

ԳԻՆ 10 ՖՐԱՆԳ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՌՈՒԲԵՆԻ Յ. ՔԻՒՐՔԵԱՆ

— 1867 —

16129

H674-17

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Այս փոքր բովանդակութիւնը աշխատած եմք կա-  
րելի եղածին չափ համառօտ գրել, բայց առանց ամե-  
նեւին հետաքրքրական բան մը դուրս ձգելու :

Ինքը ինքնուն համար հոգատար անձանց ինչ որ  
կրնայ օդտակար ըլլալ, այս տեղ նշանակուած է . եւ միշտ  
հոդ տարած եմք քիչ խօսքեր գործածելու որպէս զի  
զուր տեղ բան մը չաւելցնենք . եւ սոյն գրութեան գըլ-  
խաւոր արդիւնքը պէտք է որ գեղեցկութիւնը պահելու  
եւ աւելցընելու միջոցները ըլլան, ինչպէս որ վերնագրէն  
ալ յայտնի է :

Մարդկային կենաց առողջութեան համար յատուկ  
եղած գեղերուն եւ դարմաններուն մեծ մասը սոյն ար-  
ուեստը կը սորվեցընէ . ուստի այն անձը՝ որ իւր առող-  
ջութեան յարգը կը ճանինայ եւ կուզէ շարունակ իւր կեն-  
դանութեան բարելաւութիւնը զգալ, պէտք է սոյն չըք-  
նաղ արուեստին հետեւելու յօժարելով փափաքի, որով  
հետեւ այս արուեստը առողջութեան եւ գեղեցկութեան  
վերաբերեալ օդուտները միայն կը ցուցընէ, վասն որոյ  
արժան եւ պատուական համարեցանք զայն հռչակելու  
եւ Հայկազեան Հասարակութեանո ընծայելու :




# ԴԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

ՊԱՀԵԼՈՒ ԵՒ ԱՒԵԼՑԼՆԵԼՈՒ

## ԱՐՈՒԵՍ



ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՕԳՈՒՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՆԱՑ



## ԴԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԱՄԵՆԵՆ վայելուչ գեղեցկութիւնը պատուական չի համարուիր, եթէ գոյնին եւ մորթին մաքրութեամբը, պայծառութեամբը և զովութեամբը լրացած չէ:

Կանայք խիստ մեծ առաւելագոյն սիրով գեղեցկանալու կզբաղին, բայց երբոր մարմնոյ ընդհանուր խրնամքները զանց կընեն, անատեն բոլոր միւս խնամքնեները անօգուտ կամ առանց ազդեցութեան են.

## ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԳԵՂԵցիկ մորթ մը եւ պայծառ գոյն մը ունենալու համար կատարեալ առողջութեան մը անհրաժեշտ պետք ունինք, որովհետեւ բնութեան առանց այս պատուական ձիրքին՝ անկարելի է անոր պարզեւներէն եւ ոչ խոկ մէկը վայելել, ուստի առաջին խնամքները պէտք են առողջութեան պահպանութեանը զոհուած ըլլան, երբոր այն լաւ վիճակ կը կրէ, կամ դարձեալ նոյն խնամքները անոր վերանորոգութեանը զոհուած ըլլան, երբոր այն գէշ վիճակ կը կրէ:

## ԳԻՐՈՒԹԵԱՆ ԿՈՐԵՒՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Նուրբ եւ քաղցր, սպիտակ եւ զով մորթ մը ունենալու համար վայելուչ գիրութիւն մը ստացած ըլլալը անհրաժեշտ է, վասն զի նիհարութիւնը մորթը կը սեւցընէ եւ կը ցամքեցընէ անփրկելի կերպիւ :

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՄՔ

Ընդհակառակն եթէ առողջութիւնը եւ զովութիւնը խիստ մաքուր չեն, եւ միանդամայն մարմնոյ բոլոր մասերէն հարկ եղած զգուշութիւնները չունենան, անատեն բաղձալի զովութիւնը ստանալը դժուարին է :

## ՊԱՅՄԱՆ ԿԵՆԱՅ

Դեռեւս անհրաժեշտ է հանգստաւէտ եւ կանոնաւոր կեանք մը ձեռք բերել, ոչ սաստիկ կիրք գործածել եւ ոչ խիստ նեղութիւններ, ամենեւին չափաղանց բաներ յանձն չառնուլ թէ կատարուելիք աշխատութեանց մէջ եւ թէ ճաշակած հաճութեանց մէջ, եւ միանդամայն հաճելի երջանկութեան մը, քաղցր եւ յստակ ուրախութեան մը զինքը նուիրել:

## ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՅՐՈՒԹԻՒՆ

Ամուսնական զուգաւորութիւնը իւր վայելչութիւնը կը կորսընցընէ եթէ ամենափոքր հակառակութիւնը հարկ եղած պարտաւորութիւնները կատարելու մասին դէմգնէ. Երբոր մաքրութեան մը կարեւոր եւ պատուական

խնամքներուն հոգ չեն տանիր , անատեն երիտասարդութիւնը եւ առողութիւնը իրենց բոլոր օգուտը կը կորունցընեն , ինչու որ մաքրութիւնը միայն կարողէ զանոնք վայելչագեղ ընելու եւ ժամանակին տարաժամ աղէտքներէ ապահովել զանոնք .

---

### ՄԱՍՆԱԿՈՐ ՀՈՒԱՑՈՒՄՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Մասնաւոր լուացումները գեղեցկութիւնը պահելու համար անհրաժեշտ են , եւ եթէ զանոնք թողելու ըլլան , անատեն ինքը ինքնուն մեծ զրկանք բերած կը լլան , որովհետեւ այս լուացումները թէ մաքրութեան , թէ գեղեցկութեան եւ թէ առողջութեան մեծ աղդեցութիւն կուտան :

Այս լուացումները աւելի եւս օդտակար են գաղջ (ըլլճագ ) ջրով առնելը , որ բնաւ եռացած չէ , քան թէ տաք կամ պաղ ջրով .

---

### ԸՆՏԻՐ ԽԱՌՆՈՒՄՆԵՐԸ

Այսու ամենայնիւ գտնուած վիճակին համեմատ հարկէ օդտակար եւ աղդու խառնուածներ ընտրել :

Մորթը գեղեցկացընող ճանշուած բոլոր գեղերուն ամենէն լաւագոյնները հետեւեալներն են .

Lotion rafraîchissante. (Լոսիօն րաֆրէշիսանդ) զրվացընող լուացում , որ ջերմութիւններու համար է .

Երբոր սոյն օդտակար լուացման զբաղելու ըլլան , բոլոր ջերմութիւննին , նաեւ ցաւագին կոկիծները ու զայրացումները կանցունեն , եւ այնուհետեւ կատարեալ զովութեան վիճակի մը մէջ կը գտնուին .

Lotion fortifiante. (Լոսիօն ֆօրտիֆիսանդ) զօրացընող

լուացում որ տկարութեան եւ ցրտահարութեան պատահ մունքներու համար է :

Այս լուացումը առաւելապէս զօրացընող է , որն որ օդտակար նիւթերէ միայն խառնուած է եւ երբէք դառն հետեւութիւն մը չի բերեր .

Essence merveilleuse. (Էսանս մէրվէյլէօղ) զարմանալի հիւթ՝ որ ջերմութեան աստիճանը եւ յարմար զովութիւնը պահելու եւ մեղմացընելու համար է .

Վերջապէս Essence merveilleuse double. (Էսանս մէրվէյլէօղ տուպլը) կրկնապատիկ զարմանալի հիւթ այն անձանց համար , որք ծերացած կամ մաշած են .

Այս կրկնապատիկ զարմանալի հիւթը միեւնոյն նիւթերէ խառնուած է , բայց միայն անոր մէջ նիւթերը աւելի ազդու են եւ աւելի շատ ազդեցութիւն մը կուտան , միւսը աւելի պահելու եւ հանապազրդ սովորութեան մը կը վերաբերի , բայց այս աւելի զօրեղ եւ աւելի շուտ արդիւնք մը ձեռք բերելու յարմար է .

### ՀԱՄԵՄԱԿՈՐ ՆԻՒԹԵՐՈՒ ՎՐԱՑ

Այն նիւթերը՝ որ մարմնոյ համար տեսակ տեսակ պատրաստութիւններ կը լլան , անտարակոյս բոլորովին գէշ չեն , անոնցմէ շատերը լաւագոյն են , բայց թթու եւ ոգելից խառնուածներ յաճախ գործածելը աւելի վսասակար է քան թէ օդտակար . եւ դարձեալ մորթոյն լաւագոյն եղած նիւթերը փորձուած հին խառնուածներու մէջ չեն մտներ , այլ ուրիշ խառնուածներու եւ լուծող նիւթերու մէջ .

## ԳԵՂԵՑԿԱՆԱԼՈՒ ՎՐԱՅ

Երբոր գեղեցիկ անձինք կամենան աւելի եւս յա-  
փշտակելի կերպարանք մը ունենալ, պէտք են Եաւ bal-  
samiique eclatante (օ պալսամիդ էքլադանդ) ըսուած ջրոյն  
սովորիլ, որ իրենց բոլոր կերպարանքը կը կենդանացընէ  
եւ իբարձրագոյն աստիճանի պայծառ եւ փայլուն գոյն մը  
կուտայ անոր :

Այս ջուրը ութսուն համեմաւոր տունկերու հիւթէն  
զտուած եւ գրեթէ Ամերիկայէն եւ Ասիայէն ժողովուած  
ըլլալով՝ գեղեցկութեան ամենէն մեծ նշոյլը կուտայ :

## ՆԵՐՔԻՆ ԶՈՎՈՒԹԻՒՆ ՏԱԼՈՒ ՎՐԱՅ

Որոնց որ մորթը ապականուելու կսկըսի, թէ ժամանա-  
կին յառաջացած հետեւութենէն՝ թէ մորթը գեղեցկացը-  
նող թթու եւ ողելից գեղերու խիստ սովորութենէն եւ թէ  
վերջապէս անհանդստութեան կամ գաղտնի ցաւերու հե-  
տեւութենէն, պէտք են Եաւ de Cypris (օ տը սիրը) ըս-  
ուած ջրոյն դիմել, վասնզի այս յստակ ջուրը Եւրոպայի  
ամենէն գիտնական բնալոյներուն (քիմիանի) մէկէն հր-  
նարուած ըլլալով՝ մորթը գեղեցկացընող լաւագոյն գեղն  
է, զոր կրնան գործածել, միանդամայն սոյն ջուրը թըմ-  
րութիւնները կանխաւ կը պահէ, ի ծնէ եղած թմրու-  
թիւնները կը չնջէ, նաեւ պարանոցին գեղնութիւնը եւ  
հաստ ջղալից միսերուն ոստումները եւայլն, եւայլն, պըն-  
գելու եւ զօրանալու ծակերը կը պնդէ առանց արտաքս  
չնչելուն վսասելու եւ առանց մորթը տանջելու, ստինքը  
կը կակղեցընէ, եւս մարմնոյ այն մասերը, որոնք բաւա-  
կան կը ծռուին, կանանց փորին վէրքերը բնաջինջ կընէ,  
զորոնք շատ մանկունքէ ունեցած են կամ ծանր ծնըն-

գարերութենէ ետեւ աղէկ խնամարկուած չեն, միանցամայն պինդ՝ սպիտակ՝ հաւասար՝ զով եւ թաւշանը. ման (գատիֆէ կիպի) կընէ մորթը եւ կըպահէ :

### ԶՈՎՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՎՐԱՅ

Երիտասարդք եւ կանայք՝ որ կուզեն իրենց շուքը եւ զովութիւնը պահել, պէտք են քացախները ձգել եւ Eau conservatrice du teint et de la peau (օ գօնսէրվագրիս տիւ դէյն է տը լս փօ) ըսուած ջուրը գործածել, որ մորթին զովութիւնը կը պահէ եւ ժանտահոտ օդերը, խիստաքութիւնները եւ գաղտնի նեղութիւնները կը խափանէ . ուստի ասոնք են սոյն պատուական ջրոյն ազդեցութիւնները, հարաւային Ամերիկայի համեմաւոր տունկերէն զտուած եւ առանց ամենեւին թթու եւ ոգելից խառնուածքի մըն է :

### ՄՈՐԹԸ ԶՈՎԱՑԼՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Երբոր յոգնութենէ, երկար աշխատութենէ կամ ինչ եւիցէ ուրիշ պատճառէ մը երեսին վրայ տաքութիւն մը կամ զայրացում մը դայ, անատեն Eau rafraîchissante (օ ըաֆրէշիսանդ) ջրով պէտք են լուացուիլ, որ լաւագոյն ազդեցութիւն կուտայ, զայրացումը կը հանդարտեցընէ, խափանուած վտառները կը բանայ, անզգալի խոնաւութեան մը յօդս ցնդելը կը դիւրացընէ եւ ուռեցքներուն առաջքը կառնէ :

## ԶԱՅՆԸ ՔԱՂՑՐԱՑԼՒԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Sirop des chanteurs (*սիրօ տէ շանդէօր*) ըսուած աւ շարապը հարբուխը բոլորովին կանցունէ եւ մաքուր ու հնչող ձայն կուտայ :

Սոյն աւշարսպը խմելը բոլորովին ախորժելի է , բոլոր անուշեղին ըմպելիներուն ամենին լաւագոյնը ըլլալով՝ ամենին երկարատեւ հարբուխները կանցունէ եւ ձայնին յստակ ու մեղմ հնչում կուտայ :

# ՍԵՒ ԲԻԾԵՐՈՒԻ ԵՒ ՎՀԵՐՔԵՐՈՒԻ ՎՐԱՅ

Եթէ մորթոյն սպիտակութիւնը վերքէ կամ ճնշումէ  
յառաջ եկած փոփոխութիւն մը առնէ, այս տհաճելի  
անհաւասարութիւնները խիստ քիչ ժամանակին մէջ բը-  
նաջինջ կըլլան Ես րէգէնէրանդ) ըսուած  
ջրոյն օդտակարութեամբը, որն որ մորթոյն բիծերը կան-  
ցունէ, որոնք որ հարուածքէ՝ վերքէ կամ ճնշումէ յա-  
ռաջ եկած են, եւս ուռեցքները կը խափանէ, որոնք  
վերքերէ յառաջ կուգան.

# ՄՈՐԹԻՆ ԳՈՅՆԻՆ ՎՐԱՅ

Այս փոփոխութիւններէն ետեւ որոնց վրայօք իսունցանք , մորթոյն գոյնը մեծ խնամքներ կը պահանջէ երբ որ դեղին կամ թռւխ է .

# ՄՈՐԹԵԼ ՍՊԻՏԱԿԱՑԼՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Հովացընող լուացումը մորթը կսպիտակացընէ շրփ-  
ուելու ժամանակը Ասիական խողանը Երբեմն Eau de Cypris

(օ տը սիրքի) ըսուած ջրոյն մէջ թաթխելով, երբեմն Եա  
blanchissante (օ պլանշիսանդ) ըսուած ջրոյն մէջ :

### ՄՈՐԹԼ ՓԱՅԼԵՅԼՆԵԼՈՒ ՄԻԶՈՑ

Essance de santé (էսանս տը սանդէ) ըսուած հիւթը  
յաճախ գործածելով մորթոյն բնական վարդի գոյն մը  
կուտայ արուեստական գոյներէն չափազանց նախամեծա-  
րելի ըլլալով :

Սոյն խառնուածքին հաճելի եւ օդտակար վարժու-  
թիւնը մորթոյն փայլում կուտայ նոյն իսկ մորթը թուլս եւ  
թմրած անգամ ըլլայ, կը մեղմացընէ զայն եւ կը փափ-  
կացընէ :

### ԳԻՐՆԱԼՈՒ ՄԻԶՈՑ

Գիրնալու միջոցները աւելի դիւրին են այն անձանց  
համար, որոնք նոյն իսկ ինքը ինքնուն բաւական վարժիչ  
են, միանգամայն հանդարտութեամբ կեանք վարելու  
բախտէն ալ բաւական յաջողուած :

Գիրնալու համար բոլոր պայմաններուն առաջինները  
ոչ սաստիկ կիրք ունենալն են եւ ոչ բարոյական նեղու-  
թիւններ, կարելի եղածին չափ քիչ խորհիլ, ինդալու-  
եւ փաղաքշելու առարկայներու վրայ մտածել, շատ հան-  
գիստ ըլլալ, երբէք չը յոդնիլ, խիստ քիչ վարժութիւն  
ընել, գրեթէ միշտ շատ աղէկ բազմոցի կամ անկողնի  
վրայ ըլլալ, երիկունները զով տեղեր գանուիլ եւ հաճե-  
լի պտոյտներ ընել :

Աղէկ ուտել եւ աղէկ կաթ խմել, օրական հաւկիթ  
ուտել, ուժեղ արդանակ խմել, պարարտ հաւ, գառ-  
նուկ, կով եւ ոչխար ուտել.

Այս բոլոր դարմաններուն մէջ բաց իթարմ հաւ, կիթներէ պէտք է Substance miraculieuse (սիւպսդանս միրաքիւլիէօղ) ըսուած հիւթէն խառնել, որ խիստ ազդու եւ սննդարար է, եւ որուն մեծ ծախս չերթար :

Բաց ի ասոնցմէ, որ նշանակուեցան, պէտք է ուրիշ տեսակ ուտելիքներէ ժուժ ընել :

Պէտք է ամեն առտու անօթի փորի զօրացընող լուացում մը առնել, որ մորթոյն միսերը կը կանոնաւորէ եւ յօդերուն ու ջիղերուն ուժ կուտայ, եւ նոյն լուացման մէջ չինտիայի օճառով օճառուիլ եւ Ասիական խոզանով շփուիլ : Այս գործողութենէն ետեւ այնտեղ քառորդ մը հանգստանալ եւ այնուհեռեւ Substance miraculieuse (սիւպսդանս միրաքիւլիէօղ) ըսուած հիւթով խառնուած արգանակ մը խմել եւ թաս մը զօրացընող չիքօլաթէն :

Սոյն լուացման մէջ քառորդ մը եւս կենալէն ետեւ, թուլացած կամ կէս քուն անկէ կելեն, բազմոցի մը վրայ թուլութեամբ կը փռուին. զգուշութեամբ կը սրբուին այնտեղ կատարելապէս, ապա բաժակ մը Fluide pectoral (ֆլույիտ բէքդօրալ) ըսուած ջուրէն կը խմեն եւ կարելի եղածին չափ կը քնանան :

Ասոնցմէ զատ պէտք է մութին կամ կարճ օրուան մէջ թուլացած եւ կիսաքուն ըլլալէ կարելի եղածին չափ զգուշանալ եւ քիչ խօսիլ :

Պէտք է գինիին աղէկ տեսակէն խմել երեք մաս ջուր խառնելով անոր մէջ, եւ երբէք ըմպելի չը խմել :

Կենաց այս կանոնը շատ ապահովցընող է եւ քիչ ժամանակին գիրութիւն կուտայ այն անձանց, որոնք ճշդիւ կրնան անոր հետեւիլ :

Իսկ անոնք որ չեն կրնար անոր բոլորովին հետեւիլ, պէտք են անոնց ամենէն կարեւորներուն մերձենալ, եւ յաճախ Substance miraculieuse (սիւպսթանս միրաքիւ-

լիէօղ) ըսուած հիւթէն առնել և զօրացնող չիքօլաթէն ,  
որոնք կը գիրցնեն .

## ՆԻՀՈՐՆԱԼՈՒ ՄԻՋՈՑ

Ընդհանուր և յատկացեալ գիրութիւնը պակասութիւն մը չէ , բայց միայն երբոր ձեւերուն գեղեցկութեան սահմանները կանցնի :

Երբոր կը վախնան որ չափէն աւելի չի գիրնան , ան ատեն առաջքը առնելու են :

Ամենէն լաւագոյն միջոյները սովորականէն քիչ ու տելն է միանգամայն թեթեւ կերակրեղէններ ըլլան . զոր օրինակ խոտեղէններ շոմին (ըսփանագ) , թրթնջուկ (գուզու գուլաղը) , ծնեփեկ (գուշ գօնմազ) , աղցան (սալաթա) , չոր պտուղներ եւ անուշեղէններ , բայց ասոնց ամենը իրենց բնութեան համեմատ լաւ համեմուած պիտի ըլլայ :

Պէտք է առաւօտները կանուխ ելլել եւ օրը չորս պտոյտ ընել , ոտքով կամ ձիով : Բայց ամեն օր նոյն պըտոյտները քառորդ մը երկնյընելով մինչեւ երկու ժամ հասնիլը :

Պէտք է որ մասնաւոր ուսում մը ունենալ միտքը զբօսեցնելու համար , եւս վաղել , խաղալ ու դառնալ յաճախ :

Պէտք է շատ խօսիլ ու բացատրել եւ նախաճաշիկը խահուէով կամ շատ ուժեղ ու անոյշ թէյով ընել :

Bonbon des nymphes (պօնպօն տէ նիմֆ) ըսուած չաքարեղէնը շատ գիրցած անձինքը կը նիհարցընէ :

Limonade seche d'arabie (լիմօնատ սէշ տ'արապի) ըսուածը ճաշակին խիստ ախորժելի է եւ բոլոր ուրիշ լիմօնատներէն նախամեծարելի :

## ԶԱ.ՓԱ.ԶԱ.ՆՑ ԳԻՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Չափազանց գիրութիւնը անչափ նիհարութենէն աւելի մեծ պակասութիւն մըն է, եւ շատ գէր եղողը կը նայ խիստ նիհար անձէն աւելի թշուառութիւն կրել, վասն զի չափազանց գիրութիւնը ուրիշներուն աչքին տհաճելի ըլլալէն զատ, բոլորովին ձանձրալի եւ ցաւալի է անոնց, որոնք չափազանց գէր են.

Չէ թէ միայն մարմնոյ եւ անոր դիրքին ձեւերը կը խանգարէ, այլ եւ միտքը կը թմրեցնէ, քայլը կը ծանրացընէ, ցաւալի շփումներ կը պատճառէ, եւս աւելորդ դժուարին եւ գէշ հոտով արտաքս շնչումներ, միանգամայն աւելի կասկածելի հիւանդութիւններ կուտայ.

Ուրեմն չափազանց գիրութեան առաջքը առնելու միշտ հոգ տանել հարկ է. քանի մը տեսակ միջոցներ կան, զորս շատ անձինք կը գործածեն, եւ որոնք կամ չեն յաջողիր կամ առողջութիւնը կը խանգարեն.

## Ա.Զ.ԲԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՎՐԱՅ

Երբոր աչքերը փոքրիկ նեղութիւն մը կամ փոքրիկ ցաւ մը ունենալու ըլլան, պէտք են անմիջապէս անոր առաջքը առնելու հոգը տանին.

Աչքերը ինչ վիճակի մէջ որ ըլլան, զանոնք պահելու եւ գեղեցկացնելու լաւագոյն միջոցը առտու եւ իրի կուն Fluide conservateur (Փլույիտ գօնսէրվադէօր) ըստած ջրով լուանալու վրայ կը կայանայ. սոյն օդտակար պատրաստութիւնը պարզ ջուր մըն է, շատ տեսակ ուժեղ եւ զովացնող տունկերէ մզուած եւ զտուած, որ աչքերուն ինչ տեսակ ցաւ պատահելու ըլլայ, զանոնք կազատէ նոյն ցաւէն եւ կը բժշկէ.

Fluide conservateur ( Փլույիտ գօնսէրվադէօր ) ջուրը  
երբ գործածեն , ոչ տաքցած ըլլալ պէտք է եւ ոչ ուրիշ  
ջուրով խառնուած . բարակ մանուած ճերմակ կտաւը ա-  
նոր մէջ թաթխելով աչքերը լուանալ պէտք է եւ այնու-  
հետեւ առանց շփելու կատարելապէս սրբել զանոնք .

---

### ԱԶԲԵՐՈՒԻՆ ՕԳՏԱԿԱՐ ՀՆԱՐՔ

Հարաւային շատ գաւառներու մէջ սովորութիւն մը  
կայ առաւօտուն աչքերը լուանալէն եւ սրբելէն ետեւ ,  
նոր բերուած հաւկիթ մը առնել եւ աչքերուն վրայ  
զգուշութեամբ մղել մինչեւ որ մեղմ տաքութիւնը անկէ  
անցած ըլլայ :

Այս մէթոտը շատ աղէկ է մանաւանդ աչքերը Fluide  
conservateur ( Փլույիտ գօնսէրվադէօր ) ջրով լուանալէն  
վերջը , բիբերուն առողջութիւն եւ ձեւ կուտայ , աչքե-  
րուն բոլորտիքի մորթը կը կենդանացընէ եւ աւելի փայ-  
լուն նայուածք կը բերէ .

---

### ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ ԱԶԲԵՐՈՒԻՆ ՎՐԱՅ

Երբոր աչքերուն վնասակար դիպուած մը պատահի ,  
պէտք չէ երբէք զանոնք տաք ջուրով լուալ եւ ոչ ամե-  
նեւին կակղեցնող դեղ մը գործածել , ոչ անոյշ իւղ մը  
եւ ոչ սպեղանի մը .

Պէտք է զանոնք միշտ ազատ դէպի օդը ունենալու  
հոգ տանիլ եւ երբէք զանոնք տածով ( լափա ) եւ խոցի  
կապով չի ծածկել թէ խոնաւ թէ չոր ըլլայ :

---

## ՏԿԱՐՄԱԾ ԱԶԲԵՐՈՒ ՎՐԱՅ

Երբ տեսութիւնը կը տկարանայ եւ այնուհետեւ բիւրերը մթին եւ անզօր կը լլան , պէտք է զանոնք Եաւ for-  
tissante (օ ֆօրդիֆիանդ) ջրով յաճախ լուալ , որն որ ա-  
նոնց ուժ կուտայ վերստին կը կենդանացնէ զանոնք , ա-  
նոնց փայլումը աւելի կը մեծցընէ եւ անոնց ամենէն մեծ  
օգուտը կը պարզեւէ :

Սոյն գործողութեան աղղեցութիւնը աւելցնելու  
համար պէտք է գեղեցիկ բացուած պարտէզներու մէջ  
ժուռ գալ , եւ մաքուր ու զով օդ ծծել , եւ կարելի եւ-  
ղածին չափ առանց յոդնելու զբօսնուլ :

## ԿԱՐՄՐԱՑԱԾ ԱԶԲԵՐՈՒ ՎՐԱՅ

Երբոր աչքերը կարմիր եւ այրուած են , միանդա-  
մայն անոնց մէջէն տաք դառն ջուր մը կը վաղէ , պէտք  
է զանոնք Եաւ rafraîchissante (օ րաֆրէշիսանդ) ջրով լուալ ,  
որ նոյն զայրացման կը յաղթէ եւ աչքերուն սովորական  
սպիտակութիւնը կուտայ :

Աշխատութեան չափազանցութիւնը՝ յոդնութիւնը  
եւ անկարգութիւնը նոյն զայրացման հասարակ պատճառ-  
ներն են , հետեւապէս բաց ի այն լուացումէն զոր խօսե-  
ցանք , ինքը զինքը հանդիսաւ ունենալը անհրաժեշտ է ,  
եւ միանդամայն հաճելի եւ կանոնաւոր կենաց պայմանի  
մը հետեւիլը :

*ԴՐԱ. ՏԿ*

## ԱԶԲԻՆ ԿԱՐՄԻՐ ԵՒ ԴԵՂԻՆ ԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Երբեմն առանց զայրացման, բայց հասակին յառաջանալէն կամ տկարանալէն աչքին ճերմակը երակներով կամ կարմիր ու դեղին բիծերով լեցուի, որոնք գրեթէ աչքին բոլոր նշոյլը կորսնցընել կուտան, ու եւս տհաճելի նայուածք մը կը պատճառեն, անատեն պէտք է զանոնք Եաւ souverain (օ սուվէրէն) ջրով լուալ, որ այն փոփոխութիւնները ցրուել կուտայ, եւ աչքին ճերմակը աւելի մարգարոտի նման մաքուր ու փայլուն կընէ.

---

## ԲԵՐՆԻՆ ԽՆԱՄՔՆԵՐԸ

Brosse assainisante (պրօս ասսէնիսանդ) ըսուած վրձինը բերնին առաստաղը եւ լեզուն մաքրելու համար նոր հնարուած գործիք մընէ.

Պէտք է ուրեմն դիշերը պառկած ժամանակը եւ առտուն ելած ժամանակը Brosse assainisante վրձինը Եաւ des graces (օ տէ կրաս) ըսուած ջրոյն մէջ թաթիւներով առաստաղը եւ լեզուն շփել եւ ապա պաղ ջուրին մէջ Essence douce (էսանս տուս) ըսուած նիւթէն խառնելով բերանը լուալ.

Սոյն սովորութիւնը բերանը կը զովացընէ, կանուշ ցընէ եւ կը մաքրէ, պէտք եղած կերպով թաց կը պահէ զայն եւ ակռանները ու լինաերը առողջ ունենալու մասին խիստ կօգնէ.

---

## ԱԽՈՐԺԱԿԸ ԳՐԳՈՐԵԼՈՒ ՎՐԱՅ

Ուտելու ինչ բաղձանք որ ունենան, եթէ նոյն գործողութիւնը ախորժակը չի գրգռէ, մի եւ նոյն բաղձանքը

անկատար գործադրուած կըլլայ , եւ բնութեան նպատակն ալ մասամբ իւիք կը պակսի :

Մէկ նոր սեղանի ըմպելի մը կայ , որ կարեւոր պարագը գրգռելու եւ զայն աւելի ազդու ընելու խիստ բաւական է . սոյն ըմպելիքը Liqueur appetissante (լիքէօր արէդիսանդ) անուանած են . վասն զի զարմանալի կերպով բերնին համը կը դրդէ աւելի ազդու եւ աւելի բարակ կընէ զայն , եւ միանգամայն կլանելը եւ մարսելը կը դիւրացնէ , եւս անբնական եղող ամենափոքր մնունդները անդամ ախորժակով ճաշակել կուտայ , ստամոքսը բոլորովին զօրացընելով եւ մարսողութիւնը շուտցընելով :

### ՄԱԶԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՎՐԱՅ

Մազերը մարդկային ազգին ամենագեղեցիկ բնական զարդերէն մէկը կը յօրինեն , եւ գոյնին սպիտակութիւնը աչքերուն կենդանութիւնը եւ կերպարանքին տեսքը կը ցուցընեն , բայց երբ կը պակսին այն տեղերէն , ուր որ պէտք էին զարդարուած ըլլալ , անատեն բնութեան ճշմարիտ տհաճութիւններէն մէկը եղած կըլլան :

Ուրեմն մազերը պահելու համար հոգ ունենալը խիստ կարեւոր է , որոնցմով կերպարանքը կը զարդարուի , եւ զանոնք պահելու լաւագոյն միջոցը հաստատուն մաքրութեամբ զանոնք ունենալու վրայ կը կայանայ , զանոնք առատու եւ իրիկուն խնամելով զատել , բարակ սանտրէ անցունելով եւ Huile conservatrice (ույիլ գօնսէր վաղրիս) իւղով քիչ մը զանոնք թրջելով :

## ՄԱԶԵՐԼ ՄԱՔՐԵԼՈՒ ՎՐԱՅ

Այն անձինքը՝ որոնք որ շատ մաղ ունին, կրնան  
ամեն ութ օրը անդամ մը քիչ մը գաղջ (ըլըճագ) ջու-  
րով եւ Savon du harém (սավոն տիւ հարէմ) ըսուած օ-  
ճառով լուալ, որն որ գլուխը կատարելապէս կը մաքրէ,  
եւ յետոյ պէտք է մազերը կատարելապէս սրբել եւ կը-  
բակին քով զանոնք չորցընել որ եւ իցէ եղանակի մէջ  
ըլլայ, միայն թէ սոյն գործողութիւնը ըրած ժամանակը  
բաղնիքի մէջ չի պատահի.

Պէտք է շատ զգուշանալ մանաւանդ մազերը պաղ ջու-  
րով լուանալէ, միայն թէ պաղ բաղնիքի մէջ չըլլալէն  
վերջը.

Նշանակած են թէ ոգելից եւ թթու խառնուածները  
մազերը կը մաքրեն, բայց անոնք այնպէս աղէկ կը մաք-  
րեն, որ շուտով ճերմկնալու կսկսին. ինչպէս որ բաւա-  
կան մարդիկ անուշ հոտերը եւ ուրիշ հոտերը փորձե-  
լուն կերպը չի գիտնալով, անոնցմէ ոչինչ արդիւնք տե-  
սան.

## ՄԱԶԵՐԼ ՇԱՐԵԼՈՒ ՎՐԱՅ

Մազերը աղէկ մը մաքրելէն վերջը զանոնք շարելու  
զբաղիլ պէտք է. կանայք առաջէն զանոնք թուղթով  
կը փաթտեն՝ զանոնք երեսին բոլորտիքը խոպոպելու հա-  
մար, ու երբոր խոպոպիքը աղէկ չի բռնեն, զանոնք Eau  
africaine (օ աֆրիքէն) ջրով պէտք են թրջել, որ զանոնք  
երկար ժամանակ բռնել կուտայ, վերջը ետեւէն կը  
հիւսեն զանոնք, երբոր երկար են, եւ զանոնք սանտրով  
մը կը կեցընեն.

Երբոր կնոջ մը գլխի ծածկոցը կատարեալէ, պէտք

չե բնաւ մազմը դուրս ելլայ կոյտէն, որն որ միշտ շիտակ եւ փայլուն ըլլալ պէտք է: Իսկ թէ որ կին մը օրուան մը մէջ զանոնք խառնակելու ըլլայ, պէտք է մեծ հոգ տանիլ զանոնք յարմար կերպիւ տեղաւորելու:

Կին մը՝ որուն մազերը անկարգ կամ գէշ շարուած են, ինքը կինքին վրայ միշտ տհաճելի տեսք մը կունենայ, երբոր ուզեն ամենէն գեղեցիկ մազերուն փառաւոր գոյն մը տալ, պէտք են զանոնք Huile éclatante (ույիլ էգլադանդ) իւղով թրջել, որովհետեւ սոյն իւղը մազերուն յափշտակելի փայլում մը կուտայ, որ գլխի ծանրագին ծածկոցներուն անգամ գեղեցկութիւնը կաւելցընեն:

Մարդու մը մազերն ալ նմանապէս խնամուած ըլլալ պէտք է: բայց առանց պահանջման եւ առանց պատրաստութեան, պէտք է որ բնականապէս խոպոպուած մաքուր եւ փայլուն ըլլալու տեսքը ունենան:

Մարդ մը կրնայ իւր մազերը հաւասարապէս խոպոպել, թէ եւ բնականապէս խոպոպուած չըլլայ: բայց պէտք է սոյն գործողութիւնը գաղտնի ընել, եւ մանաւանդ շատ զւոյշ ըլլալ երբոր իւր խոպոպիքը աւրուած է, որպէս զի իւր մազերը չի թափին:

Մարդ մը իւր մազերը շարելու համար զանոնք աշէկ բանալ պէտք է, կարելի եղածին շափ տաք երկաթէ անցունել զանոնք, որովհետեւ սոյն գործողութիւնը կը չորցընէ զանոնք, պէտք է մանաւանդ անոնց աղտը բոլորովին հանել զանոնք տաք երկաթով շօշափելէն եւ իւղով թրջելէն յառաջ:

## ՄԱԶԵՐՈՒՆ ԹԱՓԵԼՈՒՆ ՎՐԱՅ

Շատ անդամ հիւանդութեան հետեւութենէն կամ ժամանակին յառաջանալէն մազերը կը չորնան եւ կաւ րուին կամ մեծ մասամբ կը թափին . այս վշտալի վատ թարութիւնը երբեմն նոյն իսկ երիտասարդ եւ առողջ անձերու կը պատահի , թէ մազերուն անհրաժեշտ խը նամքները որոնց վրայօք պիտի խօսինք՝ հոգ չի տանելնուն համար եւ թէ անձանօթ պատճառներու հետեւութենէն :

---

## ՄԱԶԵՐԸ ԴԵՐՄԱՆԵԼՈՒՆ ՄԻԶՈՑԸ

Huile de Hercule (ույիլ ոը հէրքիւլ) ըսուած իւղը մազերուն թափիլը կեցընելու համար արտաքոյ կարգի բան մըն է , ամենեւին բան մը անոր չի հաւասարիր , եւ անկէ զարմանալի արդիւնքներ տեսնուած են .

Երբոր սոյն միջոցով մազերուն կորուսոը կը դարմանեն , եւ սոյնուհետեւ անոնք առատութեամբ կը մնան , պէտք է զանոնք շաբաթը երկու կամ երեք անդամ Huile conservatrice (ույիլ դօնսէրվադըիս) իւղին քանի մը կաթիւներովը թրջել , որ կը մնուցանէ զանոնք եւ շատ աղէկ կերպիւ կը կակլեցընէ :

---

## ՄԱԶԵՐԸ ՃԵՐՄԿՆԱԼԷ ԱՐԳԻԼԵԼՈՒՆ ՎՐԱՅ

Մազէ զրկուած ըլլալու տհաճութենէն ետեւ , ուրիշ մեծ տհաճութիւն մըն է եւս կարմիր , ճերմակ կամ մթիւն դոյնով մազ ունենալը :

Մազերը երբեմն մասամբ իւիք ժամանակէն յառաջ կը ճերմկնան եւ վշտալի վատթարութիւն մը կը պատճա-

ուեն, անատեն նոյն տեսակ մազ ունեցողը խիստ քիչ եւ րիտասարդ կերեւի որն որ չէ, եւ սոյն ձախողութիւնը մարդկային երկու տեսակին համար ալ վատթար է, բայց առաւելապէս կանանց համար քան թէ արանց :

Ճերմակ մազ ունենալէ յառաջ Huile conservatrice (ույիլ գօնսէրվագրիս) իւղոյն սովորելով՝ որուն վրայօք արդէն խօսուեցաւ, սոյն տհաճելի փոփոխութենէն մազը կազատէ, ու երբոր արդէն ճերմակ մազ ունին, մը նացորդը ճերմկնալէ կարգիլէ :

### ՄԱԶԵՐԸ ՆԵՐԿԵԼՈՒ ՎՐԱՅ

Թէ որ ճերմակ մազերը ճեր եւ տկար կը ցուցընեն, եւ կարմիր ու մթին գոյնով մազերը հասարակ եւ անվայելու տեսք մը կուտան, պէտք է ուրեմն փութով առնուլ սոյն հնարքները զորս արուեստը սոյն պակասութիւնները դարմանելու համար կը ցուցնէ :

Շատ մը պատրաստութիւններ, ոմանք ուրիշներէ աւելի գէշ, տգիտութեամբ երեւակայեցին մազերը ներկելու համար . եւ անոնցմէ ոմանք չյաջողեցան կամ գէշ յաջողեցան, եւ ոմանք մորթը այրեցին եւ պղտորեցին զայն կամ մազերը թափել տուին :

Մազերը ներկելու համար գեղագիրներ պատրաստողները վարպետ չէին :

Ուստի կսկսինք այսուհետեւ անվաս գեղագիրներու զբաղիլ, միանգամայն նախնի գեղագիրներն ալ կը ցուցընենք զորս հաւաքիչները ըրին, որոնք անպիտան եւ անօդուտ էին :

Կըսէին որ այրուած մնկնենիին (մանթար աղաճը) կեղեւը առ եւ անոյշ իւղի մէջ թաթիէ . եւս կաղնիի (մէշէ) կեղեւներ, ուռենիի (սէօյիւտ աղաճը), ընկուղենիի (ճէվիզ աղաճը), նոնենիի, սեւ թթենիի եւ մրտե-

նիի (մէրսին) կեղեւները գետի ջուրի մէջ թրջէ եւ անոնցմով մազերը լուա՛, որ շուտով պիտի սեւնան . գըլտորները (մաղը), բաղեղնիին (սարմաշըդ) ողկոյզները (սալգըմ), կարմիր բանճարին սերմը գինիին մէջ եփուած աւելի օգտակար կը համարէին եւ կը կարծէին որ այս բոլոր նիւթերը մազերը շուտով կը սեւցընեն, կապարեայ սանտրով մը ամեն օր սանտրուելով :

Դժուարին է համոզուիլ թէ մարդկային պարզմտութիւնը կրնայ աւելի հեռի երթալ . ամեն հաւաքիչները եւս կաւելցնեն թէ արեւին մէջ օրը երեք անգամ կրիայի (թօսպաղը) իւղին մէջ թաթխուած սանտրով մը սանտրուելով՝ մազերը բաղձալի գոյը կառնուն ութ տաս օրէն վերջը .

Բայց որովհետեւ ուրիշ հաւաքիչ մը սոյն գեղագիր ներուն արդիւնքը բաւական յաջողութեամբ հաստատուած չի տեսնելով՝ ինքը բարեհաճեր է ուրիշ մեթոտ մը սորվեցընել, նայինք ուրեմն այս զարմանալիքը .

Կշու մը գղտոր (մաղը) ձեթին մէջ եռալ տուր, կըսէր մինչեւ որ կակուզնայ, ետքը չորցուր զայն եւ շատ բարակ փոշիին մէջ փոքրկացուր զայն, եւս նարինջի եւ կիտրոնի փոշիին մէջ դրուած եւ չորցած կեղեւներ խառնէ, բոլորը տասներկու կշու ջրով եռալ տուր մինչեւ որ սեւ անոյշ իւղի պէս բլլայ, ասլա անով մազերը շփէ եւ գլխանոցով մը զանոնք ծածկէ . այս գործողութիւնը շաբաթը հեղմը նորողել պէտք է, բայց զգուշութեամբ որ մազերը չկարմրանան :

Արդ լաւ է գիտնալը որ ամենեւին բան մը չկրնար գլուխը պղտորել եւ մորթոյն ծակերը գոցել բացի սոյն պատրաստութիւններէն, զորս խօսեցանք :

Ուստի ասոնց ամենը վտանդալից եւ բոլորովին մերժելի ըլլալով՝ մազերը լաւագոյն կերպիւ ներկելու միջը այս տեղս կը ցուցընենք :

Առանց ամենեւին վտանգի եւ առանց բնաւ մորթը փոխելու, առանց մազերը կարմրացնելու կամ չորցնելու միայնիկ խառնուածքը Pâte d'ébène (բաթ տ'էպէն) ըստածն է, որ մինչեւ հիմա անթիւ անձինքներու յաջողած է երբոր գործածեն զայն, հնարողը իւր գործէն այնպէս ապահով է, որ անոր անմխաս ըլլալուն վկայութիւնը ունենալ ուզողներուն մազերուն խոպոպեացը վրայ թող փորձեն զայն։

Ուրեմն սոյն պատրաստութիւնը իրենց մազերը ներկել ուզողներուն կը գովենք, եւ կը հաստատենք որ անոր հնարողը բաւական նեղացած է եւ բաւական տեղեւկութիւններ ստացած է գիտնալու համար ինչ որ լաւագոյն է մազերը ներկելու համար։

### ՔԻԹԻՆ ԱՆԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Քիթը տեսակ տեսակ անկատարութիւններու ենթակայ է, որոնք տհաճելի կը նեն զայն, թէ եւ ինչ կանոնաւորութեամբ որ ըլլայ եւ զայն կրող անձը թէ եւ գեղեցիկ ալ ըլլայ։

Սոյն անկատարութիւններն ասոնք են. կարմրութիւնները, սեւ բիծերը, մազոտ ոնդունքը եւ ցոլումնը։

Գոյնին եւ մորթին համար գործածուելիք միջոցները զորս հետեւեալ գլուխներէն մէկուն մէջ պիտի ցուցընենք, հաւասարապէս քիթին կարմրութիւններուն եւ սեւ բիծերուն կը վերաբերի, երբոր սոյն պակասութիւնները երեսին միւս մասերէն աւելի այս կողմին մէջ սաստկագոյն չեն։

Դժբաղդաբար սոյն պակասութիւնները գրեթէ միշտ աւելի սաստիկ երեւցած են, քիթին վրայ քան թէ ուրիշ մասի մը վրայ. եւ ան ատեն շատ աւելի դժուարին

Ե զանոնք աներեւութացնելը. Շատ անդամ կը պատահի որ  
այտերը եւ քիթին ու բերնին քովերը կը ճերմկցնեն, քանի  
որ քիթը խստութեամբ կարմիր ու սեւ բիծերով կը մնայ.

Պէտք է ուրեմն շատ միջոցներ գործածել աւելի  
ազդու այս մասին համար քանթէ ուրիշ մասերու համար.

### ՍԵՒ ԲԻԾԵՐՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ

Ինքը զինքին վրայ հոգ չունենալը, անոյշ իւղերը,  
ճարպերը, գէշ մնդոյրները (գըզըլճէ), հասարակ հոտե-  
րու պահանջուած դեղերը, դիմակները, երեսին քրտին-  
քը սրբելուն հոգը մոռնալը, անկողնին ծածկոցին տակ  
երեսը գոց պառկելու սովորութիւնը, փոխանակ բաց ու-  
նենալու երեսը, աղտեղի տեղեր բնակիլը, ժանտահոտ  
օդերը եւ անթիւ ուրիշ պատճառներ երեսին եւ մանա-  
ւանդ քիթին վրայ սեւ բիծեր կը զարդացընեն.

### ԱՆՈՆՑ ԱՌԱՋՔԸ ԱՌԱԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Եթէ չեն փութար զանոնք աներեւութացընել, ան-  
միջապէս որ առաջին հետքերը կը տեսնուին, անատեն  
կը բազմապատկին անոնք եւ մորթը բոլորովին բնութե-  
նէ փոխելով կաւելնան.

Այս տհաճութիւնը խիստ ձանձրալի է եւ քիչ ժա-  
մանակին շատ կաւելնայ:

Զգուշանալով այն պարագայներէն, զորս մի առ մի  
պիտի խօսինք, եւ երեսին պահանջած ինսամքներուն ա-  
մենեւին մէկը չի մոռնալով՝ դիշեր եւ առտու Eau de  
Cypris (օ տը սիբրի) ջուրով լուացուիլ եւ Brosse aérienne  
(պրօս աէրիէն) վրձինը երեսին ու քիթին վրայ զգուշու-  
թեամբ գործածելով սեւ բիծերուն երեւոյթը առաջէն  
կը վերցընէ.

## ԶԱՆՈՆՔ ԱՆՑՈՒՆԵԼ ՏԱԼՈՒ ՄԻՋՈՑ

Երբոր այս զգուշութիւններուն հոդ չեն տանիր եւ քիթէն անցունելու սեւ բիծեր ունին, Eau puissante (օ բույխանդ) ջուրը չեն ուզեր գործածել, Brosse aérienne (պրոս աէրիէն) վրձինէն օդնուելով, անատեն սեւ բիծերը քիթին վրայ կը շատնան, եւ տհաճելի կրլան. ուստի պէտք է սոյն վրձինը Eau puissante double (օ բույխանդ տուպլը) ըսուած ջրոյն մէջ թաթիսել եւ Savon du tranchant (սավօն տիւ դրանշան) օճառին վրայ շփել, ու շատ անգամ սեւ բիծերուն վրայ զայն քսել, որուն դառնութիւնը խիստ քիչ է :

Եթէ սոյն խնամքին վրայ մասամբ իւիք հաստատուն մնան, պէտք է սենեկի աղախինի մը զայն յանձնել, որն որ մորթը մեղմութեամբ ճմէ եւ իւր երկու ցուցամատներուն ծայրովը զանոնք սակաւ առ սակաւ իրարու մօտեցնելով՝ բայց առանց եղունգը դպցընելու, մինչեւ որ սեւ բիծերը մորթէն ելլան. ուստի այս դիւրաւ եւ առանց ցաւի կը կատարուի եւ ապա Brosse aérienne (պրոս աէրիէն) վրձինը երեք մաս Eau de Cypris (օ տը սիբրի) եւ մէկ մաս Eau de puissante (օ տը բիւյխանդ) ջուրերուն խառնուածքին մէջ թաթիսելով՝ քիթը կը մաքրեն, որով սեւ բիծերը բոլորովին անհետ կըլլան :

## ՔԻԹԻՆ ԿՈՐՄՐՈՒԹԻՒՆԵՐԸ

Քիթին կարմրութիւնները եւս առաւել դառն են, ու սեւ բիծերէն ալ հաղարաւոր անգամ աւելի տհաճելի. ասոնք երբոր շատ երեւցած են, պէտք է հանճարեղ բժիշկ մը զանոնք դարմանէ :

Խիստ կարեւոր է մանաւանդ մեծապէս զգուշանալ անոնց դառնութիւնը սաստկայնելէ . վասն որոյ պէտք է բարեխառն ու քաղցր կանոնաւորութիւն մը ունենալ :

Երբոր բժիշկ մը նոյն կարմրութիւնները չի կրնար դարմանել , որոնք ներքին ախտէ մը յառաջ չեն գար , կրնան զանոնք Eau lactée double (օ լաքդէ տուպլը ) ըսուած ջրով ստէպլուալ , որն որ առանց նորոգեցնելու զանոնք , կը մեղմացնէ զանոնք , դառնութիւննին կը պակսեցնէ եւ կատարելապէս կը յաղթէ անոնց :

### ՔԻԹԻՆ ՑՈԼՈՒՄՆԸ

Քիթին ցոլումնը վերջին աստիճանի հակառակ նեղութիւն մըն է , զոր ամեն ժամանակ չեն կրնար անոր սաստկութիւնը կտրել :

Այն անձինքը՝ որ այս վշտալից ախտը կը կրեն , պէտք են Poudre aromatique pure (բուտրը արօմագիդ բիւր) ըսուած փոշիին դիմել , որ նոյն նեղութեան մեծ յաջողութեամբ կը յաղթէ , եւ յաճախ Poudre sternutatoire (բուտրը սդէրնիւդադուար) փոշին չնչել , որ քիթին նեղութիւնը կը վերցնէ եւ ուղեղը կը զօրացնէ :

### ՀՈՏՈՏԵԼԻԲԸ ԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Հոտոտելեաց փափկութիւնը դիւրաւ կը փոփոխի , թէպէտ եւ ուրիշ զգայութիւնները ասկէ աւելի պառուական են , բայց սոյն զգայութիւնը իւր փափկութիւնը , իւր օդտակարութիւնը եւ իւր հեշտութիւնը միայն ներսին կաւանդէ :

**Հոսոտելիքը զօրացնելուն եւ աւելի զգալի ընելուն  
միջոցը** Eau subtile (օ սիւպթիլ) ըսուած ջուրը շնչելուն  
վրայ կը կայանայ, որն որ համեմաւոր խառնուած մընէ,  
շատ անոյշ հոտ մը ունի, շատ ազդու է եւնոյն զգայու-  
թեան գործարաններուն տկարութիւնը վերստին կենդա-  
նացնելու յատկութիւնն ունի :

---

### ԱԿԱՆՉԻՆ ԽՆԱՄՔՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

**Ականջին խնամքները լնդ հանրապէս խիստ անհոգ  
մնացած են . տակաւին զանոնք ինքը զինքնէն ընելու յար-  
մար չեն ունենար եւ զանոնք բոլորովին կատարելու իբր  
անկարելի կը կարծեն, որովհետեւ սոյն գործարանը չեն  
կը կարծեն, ուստի աւելի դիւրին կը լար սենեկի ա-  
ղախինի մը յանձնել, որ զգուշութեամբ կը նայ ականջին  
խնամքը նայիլ եւ որուն դիւրին է ամենեւին բան մը չի  
մոռնալը :**

---

### ՇՐԹԱՆՑ ՓԱՓԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

**Շրթանց շատ փափկութիւնը չափազանց զգուշու-  
թիւններ կը պահանջէ իւր բոլոր յատկութեանը մէջ պահ-  
ուած ըլլալու համար . պէտք է որ վերին թեթեւ մորթը  
որ զանոնք կը պատրուակէ (գափլանմագ) չէ թէ միայն  
ամեն տեղ հաւասար եւ ամեն տեղ միաւոր բոցագոյն  
հիւսուածով մը ըլլայ, այլ պէտք է եւս ամենէն գեղե-  
ցիկ սնդուսի (աթլազի) նման քաղցը ու թարմ մակերե-  
ւոյթ մը ունենայ :**

## ԴԵՂԵՑԻԿ ՇՐԹԱՆՑ ՍԱԿԱԽՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Թէպէտ եւ շատ շրթունքներ կը տեսնուին , որոնք առանց շատ զգալի պակասութիւններու են , բայց ճշմարիտ գեղեցկութեամբ խիստ քիչ շրթունքներ կը գըտնուին , եւ որոնք պաճուճազարդ ազնուական անձերու եւ ընտիր փափկութիւն մը ունեցողներու կը վերաբերին , այսպէս ուրեմն յետին աստիճան հազուագիւտ է կատարելապէս թարմ շրթունք ունենալը , առանց կատարեալ առողջութիւն մը վայելելու , առանց յստակ արեան մը , առանց ձեռք բերելու կանոնաւոր՝ հաճելի եւ պատաշոր կեանք մը եւ առանց դէշ սովորութիւններէ , խուվարկու կիրքերէ , անկարգութիւններէ եւ պակասութիւններէ ազատ ըլլալու :

## ՇՐԹԱՆՑ ԶԵՒԻՆ ՎՐԱՅ

Շրթանց կտրուածքը եւ ձեւը կամքէն կախեալ չեն , բնութիւնը զանոնք կը մատակարարէ շատ կամքիչ շնորհ . քով կամ անվայելութեամբ , բայց կրնան երբեմն անոնց պակասութիւններն ուղղել իրենց բերնին ամենէն աղէկ վայելած ձեւը բոնելու սովորելով :

## ԱՆԿԱՐԳ ԲԵՐՆԻ ՎՐԱՅ

Երբոր բերնին մէկ կողմը միւս կողմէն աւելի ճեղքուած է , պէտք է աւելի կարճ կողմին ճեղքուածքը քաշելու սովորութիւն ընել կատարեալ զուգաչափութիւնը բերելու համար . այս մասին դիւրակորութիւնը եւ ձղա-

կանութիւնը բերնին շարժման համար չափազանց դիւրին է :

---

### ԴԵՇ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Շրթունքը խածնելու, զանոնք ծծելու, անոնց վըրայէն լեզուն յաճախ անցունելու գէշ սովորութիւնը զանոնք աւելի կարմրացընելու համար մէկ վայրկենի գործմը յառաջ կը բերէ, բայց յետոյ կը սեւցընէ զանոնք, անոնց գոյնը նետել կուտայ եւ բոլորովին զանոնք կը թմրեցընէ :

Շրթանց մորթը մանր կրկտելու, մատով ճմլելու կամ շփելու, աւելի եւս գէշ սովորութիւնը չէ թէ միայն կը վիրաւորէ զանոնք եւ կարիւնոտէ, այլ եւ կը թանձրացընէ զանոնք եւ կը տձեւացընէ, եւ գարշելի տեսքով մը կը ցուցընէ :

Բերանը շատ բանալու սովորութիւնը թէ ուտելով թէ խնդարով եւ թէ խօսելով եղած ըլլայ, պչրանքը եւ ծռութիւնները նաեւ կը տձեւացընեն եւ շրթունքը կը թմրեցընեն :

---

### ԱԿՈՒԹՆԵՐՈՒ ԽՆԱՄՔՆԵՐՈՒ ՎՐԱՅ.

Ակռաներուն խնամքը յաջողութեամբ կառարելու լաւագոյն միջոցը պաղ ջրով առտու եւ իրիկուն լուանալու վրայ կը կայանայ, որուն մէջ քանի մը կաթիլ զօրացընող հիւթ մը խառնելով՝ մի եւ նոյն ջրոյն մէջ թաթ խուած վրձինով կը շփեն չէ թէ միայն վերին ու վարին եւ ներսին կողմի ակռաները, այլ եւ առաստաղը եւ լեւ

զուն, եւ վերջը շաբաթը երկու անգամ տեսակ մը վաշիով կը մաքրեն զանոնք, որ առանց վնասելու ակռաներուն աղտը կը հանէ:

Պէտք է սոյն խառնուածքը եւ սոյն փոշին ընտրելու մասին աւելի շատ զԴոյշ ըլլալ քան թէ աչքերուն համար դեղեցկացընող դեղերը ընտրելու, եւ աւելի աղէկ կը լար բերանը շարունակ պաշտութով լուալ քան թէ հազարաւոր անուններու տակ եղող անթիւ հիւթերու եւ փոշիներու փորձը ընել կամ սովորիլ, որոնք իւղ եփողներու եւ ակռայշինողներու խանութներուն մէջ կը գտնուին.

### ԱԿՌԱՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՎՐԱՅ

Ակռաները պահելու լաւագոյն պատրաստութիւնը՝ զորն որ ըրած երեւելի փորձերնուս մէջ ամենէն շատ հաւնեցանք, Essence odontalgique (Էսանս օտօնդալժիգ) ըսուած հիւթն է. սոյն պատրաստութիւնը ակռաները նորէն կը հաստատէ, անոնց ոյժ կուտայ, զանոնք կը փայլեցընէ եւ բոլոր բերանը մաքուր կը պահէ:

### ԼԻՆՏԵՐԸ ՈՒԺՈՎՑԼՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Elixir fortifiant (Էլիքսիր ֆորդիֆիան) ըսուածը լինտերը ուժովցընելու եւ զանոնք նորէն աճեցընելու համար լաւագոյն արդիւնքը յառաջ կը բերէ երբոր դէշցած են, եւ թարմ ու կարմիր գոյնը անոնց կուտայ, երբոր ճերմկցած կամ դեղնած են:

### ՇԻՆԾՈՒ ԱԿՌԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Երբոր ակռաները կորանցընեն, շատ աղէկ է միայն աչքին աեսնուելիք տեղերուն համար անոնցմէ շինել տալ:

Լինտերը աւելի առողջ կը պնդանան առանց շինծու ակռաներու քան թէ այս հնարքով, զոր բերնին առջեւին համար անհոգ ձգել պէտք չէ.

---

### ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ ԱԿՌԱՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Առողջ եւ ուժեղ ակռաները պահելու լաւագոյն միջոցը կարելի եղածին չափ ատամնագործին դիմելն է. ակռայ քաշելու գործիքը որչափ որ գովելի ըլլայ, իրենց անօգուտ եղող ակռաներուն աւելի կը վնասէ, ակռաներուն աղտը հանելով զանոնք շատ անդամ կը շարժէ, երբոր ոյն գործիքը գործածող ձեռքը շատ յաջող չէ.

---

### ԱԿՌԱՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՎՐԱՅ

Ակռաները աղտէ պահելու եւ զայն առանց ակռայ քաշող գործիքի հանելու համար պէտք է զանոնք շաբաթը մէկ կամ երկու անդամ մաքրել Anti-tartreuse (անգիդարդէօղ) փոշիով, որ բնաւ թթու չէ, ամենեւին մաշեցընող պատճառ մը չունի եւ ոչ գէշ համ:

---

### ԱՊԱԿԱՆՈՒԱԾ ԱԿՌԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Թէ որ ակռաներուն բովանդակութեան կամ մէկ մասին մէջ ապականուածներ կան, թէ որ թոյլ կամ անզօր

են կամ թմրելու դիւրին, պէտք է զանոնք վրձինով յաճախ չփել, Ես salubre (օ սալիւպրը ջրով, որ անոնց ապականութիւնը կը կասեցընէ, մնացորդները կը պահէ, անոնց քովիններուն սաստիկ ցաւերը կանցունէ եւ կատարելապէս բերանը կը մաքրէ.

Որչափ որ կրնան իրենց ակռաները պահել, պէտք է զայն ընել, եւ զանոնք հանելը չհաւանիլ մինչեւ վերջին տագնապը, անոնց պահպանութեանը համար մասնաւոր եղած բոլոր հնարքները փորձելէ ետեւ,

Շատ անգամ ցաւոտ եւ շարժուն ակռաները նորէն արմատ կը ձգեն եւ կը պնդանան. ուրեմն խորհելու արժանիէ, խիստ մեծ զգաստութիւն մը ունենալը այս տեսակ գործողութեան համար.

## ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ամեն ժամանակներու մէջ իրաւամբ ըսուած է եւ միշտ նոյնպէս կըսուի թէ ամենեւին գեղեցկութիւն չկայ աւանց կատարեալ առողջութիւն մը ստացած ըլլալու. Արդարեւ առանց առողջութեան մարմինը կը թմրի, կերպարանքը եւ ձեւերը կը փոխուին, զովութիւնը կը վերնայ, դէմքը կը փոխուի կամ դոյնը կը նետէ, բայց առողջութեամբ անոնց բոլորը կը կենդանանայ եւ կը գեղեցկանայ, մինչ զի բնութեան ձիրքերէն քիչ ալ ունեցած ըլլան.

Ուրեմն ամենէն մեծ կարեւորութիւն է, ամենեւին ուրիշ ինսամքի զբաղելէ յառաջ իւր առողջութիւնը վերահաստատել երբոր փոփոխուած է, կամ զայն կանոնաւորութեամբ ունել երբոր կատարեալէ,

Կորոշենք այս տեղ ըսելու արանց եւ մանաւանդ կանանց թէ բոլոր մարմնաւոր գործերը կատարելու մա-

սին ամենափոքր տկարութեան եւ ամենափոքր յապացութեան փորձը երբէք շընել առանց անմիջապէս դարմանելու զայն :

Առողջութեան համեմելու մասին հարկ է բաւական վարժ ըլլալ իւր բնութեան համեմատ իւր կազմուածքը ճանչնալ եւ միանդամայն պէտք ունեցած ժամանակը իւր հաւասարակութիւնը նոյն ինքը վերահաստատելու կարող ըլլալ :

Շատ աղէկ է բժշկի մը խնամքներուն չի դիմել բացի ծանր տեսակ հիւանդութիւններէ, դարձեալ այս դիպուածին մէջ ալ ճարտար եւ հասակաւ յառաջացած բժիշկ մը ընտրել, որուն համբաւը եւ արտաքին կերպերը իւր վարմանքին եւ փորձերուն վրայ կարենան քաջալերել :

Բարեխառնութիւնը եւ ժուժկալութիւնը եւ վերջապէս կենաց ամեն գործերուն մէջ զգաստութիւնը առողջութիւնը պահելուն առաջին եւ լաւագոյն միջոցներն են :

Չափաւոր վարժութիւն մը, կանոնաւոր եւ բարեհաճոյ հանդսութիւն մը, միանդամայն օդաակար զբօսանքներ առողջութեան մէծապէս կօգնեն :

Վերջապէս խիստ եւ հաստատ մաքրութիւն մը մանաւանդ կանանց համար առողջութիւնը ունենալուն ամենէն յարմար միջոցն է :

## ՄԱՍՆԱԿՈՐ ՀՐԻԱՑՈՒՄՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Մասնաւոր լուայումները պէտք չէ երբէք թողուլաւելի մաքրութեան պատճառին համար քանի թէ գեղեցկութեան եւ առողջութեան պատճառին համար :

Այս լուայումները անհրաժեշտ են առաւօտուն ար-

թընցած ժամանակ ամեն օր եւ իրիկուն պառկելու ժա-  
մանակ, միանգամայն ուրիշ շատ պարագայներու մէջ.

Պէտք է այս գործողութեան մէջ աւելի մեծ զգու-  
շութեամբ վարուիլ եւ սպունգին մէջ կեցած ջուրը մզել.

Այս լուացումները աւելի օդտակար են դաղչ ջրով  
որ բնաւ եռացած չէ, քանի թէ պաղ կամ տաք ջրով,  
եւ նոյն ջրոյն մէջ քանի մը կաթիլ Eau de Cypris (օ տը  
սիրրի) ջուրէն կաթեցընելը լաւագոյն աղղեցութիւն յա-  
ռաջ կը բերէ.

### ԿԵՍ ԳԼԽԻ ՑԱԼԻ ՎՐԱՅ

Կէս գլխացաւերը՝ որն որ դարձեալ շատ աղէկ ա-  
ռողջութենէ մը այնչափ անձանց կը պատահի, եւ որուն  
համնիլը երբեմն ամեն օր մի եւ նոյն ժամուն վրայ գու-  
գայ, եւ ուրիշ անգամներ մէկ կամ շատ օրերու միջոցին  
անզօր երեւոյթ մը կուտայ եւ բոլոր դէմքը կը սեւցընէ.

Ան ատեն ամենէն գեղեցիկ անձը իւր փայլումէն եւ  
իւր կերպարանքին համեմատութենէն կը զրկուի, որ իւր  
գեղեցիկ ձիրքերուն ամենէն մեծ մասը կը կազմէ.

Ան ատեն այս վիճակէն կարելի եղածին չափ շու-  
տով առողջանալը անկարելի է. եւ ասոր համար պէտք  
է խիստ պարզ եւ խիստ հաճելի միջոց մը գործածել.  
Այս միջոցը սուրճ կամ թէյ խմելու վրայ կը կայանայ.  
Եւ ապա անպատճառ Parfum celeste (բարֆիւմ սէլէսդ )  
ըսուած անոյշ հոտը հոտոտել, որուն քաղցր եւ աղդու  
հոտը շուտով կէս գլխի ցաւերը կանցունէ, մինչ զի ա-  
մենէն սաստիկներէն անգամ ըլլայ, կերպարանքին իւր  
սովորական պարզութիւնը կուտայ եւ ողեղը կը զօրացընէ.

## ԶԻՂԵՐՈՒՆ ԲՌԱՌՈՒԵԼՈՒՆ ՎՐԱՅ

Զիղերուն բռնուիլը նաեւ բոլոր գեղեցկութեան ապականիչ են . այն ցաւալի ծռուիլները՝ զորս կը պատճառէ , մորթին հիւսուածը կը ձգտեն ( կէրմէք ) , հազարաւոր զանազան գեղերու մէջ կը խորտակեն զայն , կը թառամեցընեն զայն եւ կը թուլացնեն մանաւանդ ամենէն մսեղ տեղերուն մէջ , եւ հետեւապէս հաստատ եւ հաւասար պահելու ամենէն պատուական տեղերուն մէջ :

Շատ անգամ եւս կանսյք տեսնուած են այս ախտը զիրենք բռնած ժամանակը մաղերնին բըցունել , ակռանին կոտրել , սոսկալի կերպով մը կապուտանալ եւ երբեմն սոյն տարակուսելի բռնուելուն մէջ խեղալ ( սագաթլանմագ ) :

Essence anti-nerveuse ( էսանս անդի-նէրվէօլ ) ըստած հիւթը գործածելը այս բռնուելներուն ոյժը կը կտրէ նախ եւ յառաջ աւելի կը մեղմացընէ զանոնք եւ բոլորովին ցրուելով զանոնք կը լրացընէ :

## ՏԵՌԱՏԵՍՈՒԹԵԱՆ (ՄԱԹԱՍԼԻ) ՎՐԱՅ

Այս պակասութիւնը խիստ շատ անձինք կունենան , որն որ աւելի եւս բնական անկատարութիւն մըն է քանի թէ սակաւիկ մի հիւանդութիւն . որովհետեւ տեռատեսութիւնները ( մայասըլ ) երբեմն ներքին ուռեցքներ են , եւ խիստ շատ անգամ արտաքին , զորս ամեն գաւառներուն բժիշկները առողջութեան բիծերը կը համարեն :

Այս ուռեցքները շատ անգամ ցաւալից են եւ միշտ այնպէս դժնդակ որ իբր տհաճելի . Ասոնք գեղեցկութեան համար ճշմարիտ բիծեր են , հետեւաբար կարեւ

ւոր է մանաւանդ կանանց համար զանոնք տկարացընել  
եւ կարելի եղածին չափ մեղմացընել :

Baume sans parril (պօմ սան բարէյլ) ըսուած բաղ-  
սամովը (փէլէսէնք եաղը) այս արդիւնքը ձեռք կը բերէ,  
զանոնք ցաւալից ըլլալէ կարգիլէ եւ անոնց մեծութիւնը  
կը փոքրկացընէ մշնչեւ որ անզգալի ըլլան .

---

### ՄԱՐՄՈՅ ԱՅՐՈՒԱԾ ԵՒ ԿՏՐՈՒԱԾ ՏԵՂԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Մարմոյ այրուածները եւ կտրուածները նաեւ քիչ  
անտանելիները ըլլալով դարձեալ ցաւալից են , եւ պէտք  
չէ անոնց վրայ անհոգ ըլլալ . ասոնք շատ անգամ սպիք  
(պէրէ) կը ձգեն , որոնք գեղեցկութիւնը կը մերկացնեն ,  
եւ այս վկայութեան տակ պէտք էին այս տեղ նշանակ-  
ուած ըլլալ :

Baume souverain (պօմ սուվէրէն) իւղը այրուած տե-  
ղերուն համար խիստ շատ պատուական է , գառն հետե-  
ւութիւններուն առաջքը կառնէ , զորս կրնային նոյն այ-  
րուած տեղերը ունենալ , եւ սպիքը կը խափանէ .

Խակ մարմոյ կտրուած տեղերը Baume cicatrisant  
(պօմ սիդադրիզան) իւղով կը դոցեն , որ անոնց բոլոր  
տաքութիւնը կը վերցընէ եւ ամենեւին տհաճելի հետք  
մը չթողուր :

---

### ԶԱՓՈՒ ԵՒ ՆՈՐ ԶԵԼԵՐՈՒ ՎՐԱՅ

Եթէ չափուն հաւասարութիւնը եւ յարմարութիւնը  
նոյն խակ ամենէն կատարեալ դեղեցկութեան չի դան ,  
ան ատեն նոյն դեղեցկութիւնը աննշյլ կը մնայ եւ չի

տեսնուիր . Եւ միջակ գեղեցկութիւն ունեցողները կը փայլին , երբոր վայելչութեամբ հագուելուն կերպը գիտեն :

Չափուն եւ ձեւին յարմարութիւնները մանաւանդ կանանց համար խիստ կարեւոր են . որովհետեւ վայելչութենէն է որ իրենց գեղեցկութիւնը կը փայլի . ուստի պէտք է զայն ընդունած ըլլան :

Նմանապէս արանց համար ալ վայելչութենէն զատ չկայ , պէտք է որ իրենց չափը պարզ ըլլայ եւ ձեւին պահանջման համեմատ , կերպասները պէտք են խիստ ընտիր եւ առաջին տեսակէն ըլլան :

### ԿԸՆՍՆՑ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԶԵԽԵՐ

Կանայք կրնան եւ կը պարտաւորին իրենց առաջին երիտասարդութենէն ետեւ եւս երկար ժամանակ նոր ձեւերու հետեւիլ . բոյց պէտք չէ զանոնք առնելու աճապարել , մինչեւ որ ուրիշները անոնց չի հետեւին ,

Նոր ձեւերուն կերպերը եւ գոյները պէտք են ընդունիլ քանի որ աղէկ կերթան , եւ քալուածքին՝ մարմնոյ եւ բաղկին բնական շարժումը ամենեւին չեն նեղեր . Նմանապէս ամեն պարագայի մէջ անոնց հետեւելու մինչեւ չափաւոր եւ յարմար աստիճանի ճարտարութիւն մը կայ :

Ի վերայ այսր ամենայնի երբոր նոր ձեւ մը կը նեղէ կամ լաւ չէ , ծաղրելի եւ տհաճելի կերեւայ , պէտք է ինքը ինքին վրայ զայն ձեւի բերել եւ շնորհաւոր միջոց մը բռնել այս նոր եւ անկէ առջի եղած ձեւին մէջ տեղ .

## ԿԱՆԱՆՑ ՏԶԵՒ ՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐ

Դատ կարճ կամ շատ երկայն կտրուած շրջազդեստները (ֆիսթան) որոնց ծայրերը գետինը կը քսուի եւ որոնց կռնակը եւ պարանոցը մերկ է մանաւանդ ետեւի կողմէն, ընդհանրապէս անշնորհք են, եւ մարմնոյ համեմատութիւնները կցող շրջազդեստներէն աւելի քիչ վայելուչ կերթան։

---

## ԱՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՁԵՒԵՐ

Արանց ձեւերը եւ զգեստները շատ փոփոխութիւններու ենթակայ են, բայց անոնց հետեւելու քիչերը աղէկ են։

Այս հոգը պէտք է դեռ շատ երիտասարդ եղող անձերու ձգել, զանոնք նմանեցնելէ եւ չափազանց եղողներէ շատ զգուշանալ։

---

## ՏԶԵՒ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ

Այն հագուստները՝ որ շատ երկայն կամ շատ նեղ են, անշնորհք են, եւ մարդու մը վրայ իւր բոլոր դիրքը կը կորսնցընեն։

Երբոր այս հակառակ պակասութիւնը կունենան, ան ատեն իրենց զգեստը խիստ կարճ կերպ մը ունի, որ ծառայներու բաճկոններու կը նմանի։ Եւ նոյն կցուած զգեստին մնացորդը անտանելի նեղութեամբ մը եւ տհաճելի անվայելչութեամբ մը իրենց վրայ միշտ կը կրեն։

---

## ՎԱՅԵԼՈՒԶ ԶՈՒ

Մարդ մը վերջապէս պէտք չէ երբէք կորսնցընել տեսութենէ թէ վայելչութեամբ եւ ճաշակով հաղուած ըլլառւ կը պարտաւորի, թէպէտ եւ առանց պատրաստութեան, առանց դիւրութեան ալ ըլլայ, թէպէտ եւ նոր ձեւին համեմատ եւ բոլոր պարագայներու մէջ իրեն չափուն հետեւելու բաղձանքը առանց ունենալու .

---

## ՆԵՐՔԻՆ ՃԵՐՄԱԿ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Մարդկային երկու սերունդը կը պարտաւորին մանաւանդ ամենէն գեղեցիկ ներքին ճերմակ հաղուստը ընտրել, կրնան անկէ ամենէն երկայն շքեղութիւնը առնել. Ամենէն ընտիր և ամենէն ճերմակը այս է, որուն կը պարտաւորին սովորիլ. Հոլանտիոյ կտաւ եւ բարակ կը տաւը ամենէն գեղեցիկ ծանր բէհեղներու (բէրդալ) կը նմանի .

Երբոր ներքին ճերմակ հաղուստին մէկ մասը պատառուած է, նաեւ առանց որոշելու թէ մաքուր կամ շիտակ է, կանայք դուրս ելած կամ տեսած ժամանակնին պէտք են զայն փոխել.

---

## ԳՈՒԼՊԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Ցան մէջի հագնելու ոտքի ամանը պէտք է նաեւ աղէկ տեսակէն ըլլայ .

Պէտք է շատ ընտիր դուլպաներ ունենալ, բայց ոչ թէ այնպէս բարակ ըլլան, որ սրունդներուն գոյնը տեսնուին .

ՃԵՐՄԱԿ ԳՈՒՂՊԱՆԵՐԸ ԳՈՒՆԱւՈՐ ԳՈՒՂՊԱՆԵՐԷՆ ԱւԵԼԻ  
ՆԱԽԱՄԵՃԱՐԵԼԻ է :

Գուղպաները պէտք են միշտ աղէկ յօրինուած ըլլան,  
եւ ամենեւին փոթ մը չունենան . պէտք է զանոնք ծուն-  
կերուն վրայ ձգական (լասթիգ) կապով բռնել, միան-  
գամայն զգուշանալով որ շատ սխմուած չըլլան, եւ ար-  
եան յառաջ խաղալուն ամենեւին չի նեղեն, կանայք նա-  
եւ կը պարտաւորին աւելի աղէկ ընտրել դուղպաները  
ձգական փոքր փոկով (թիրանթի) բռնել տալ, որոնք  
գոտիէն կերթային եւ ծունկին վրայ կը կոճկուէին .

---

### ՄՈՒՃԱԿՆԵՐՈՒԻ ՎՐԱՅ

Պէտք է որ մուճակները ոտքին ճիշդ ըլլան ամե-  
նեւին կերպով մը ոտքը չի նեղեն. աւելի աղէկ էր ոտքը  
փոքր երեւար քանթէ զայն փոքրկացընելու աշխատիլ թէ  
եւ մեծ եւս որ ըլլայ, աւելի հաճելի է տեսնել զայն իւր  
տարածութեան համեմատ մուճակի մը մէջ քան թէ նեղ  
ագանելիքի մը մէջ, որ կը տձեւացընէ զայն, եւ գէշ ձե-  
ւով կը ցուցընէ զայն .

Սեւ ու ճերմակ մուճակները պէտք են կանանցմէ  
նախամեճարելի ըլլան այն գոյնով որ իրենց շրջադգեստ-  
նուն յալար կերթայ .

Պէտք է որ ոտքի ամանը, ձեռնոյները եւ փեղոյր-  
ները նշանաւոր պայծառութեամբ մը անփոխոխ ըլլան,  
քանի որ կսկսին կերպարանքնին փոխել կամ թառամիլ,  
պէտք է զանոնք 'ի հարկէ փոխանակել .

---

## ԳՈՅՆԵՐՈՒՆ ՅԱՐՄԱՐՈՒԹԻՒՆԸ

Կարմիր վարդի եւ ճերմակ գոյները ամեն մարդու շատ աղէկ կերթան :

Դեղին գոյները թուխ կանանց շատ աղէկ կերթան եւ շատ գէշ դեղնածներու :

Անուշ կանաչները եւ լիլաները աւելի աղէկ դեղնածներու կը վայելէ քան թէ թուխներու :

Պայծառ կապոյսները աւելի աղէկ թուխներու կերթան քան թէ դեղնածներու :

Սեւ եւ ուրիշ մութ գոյները շատ աղէկ դեղնածներու կը վայելեն եւ շատ գէշ թուխներու :

Այն անձերը որոնք որ վայելչութեամբ հագուած ըլլալ կուզեն, երկու երեք գոյնէն աւելի պէտք չեն ունենալ իրենց հագուստները բացի երբոր սնդուսներ (ճանփէս) կը հագնին կամ ուրիշ խառն կերպասներ :

## ՏԱՆ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՎՐԱՅ

Տան հագուստը պէտք է որ միշտ հաւասար, պայծառ եւ աղէկ ճաշակով եղած ըլլայ, մանաւանդ կնոջ մը համար, վասն զի օրուան բնաւ ժամի մը մէջ, եւ ինչ պարագայի մէջ որ ըլլայ, պէտք չէ զանի անկարգ կամ գէշ ձեւերով գտնել.

## ՄԱՐՄՆՈՅ ՍՈՎՈՐՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Շնորհքը եւ դիւրութիւնը մարմնոյ դիրքին եւ շարժմանց մէջ բոլոր անդամներուն դեղեցկութիւնը բարձր աստիճանի մը կը հասցընեն . իսկ ընդհակառակն նեղու-

թիւնը եւ դժուարութիւնը գեղեցկութեան բոլոր յարգը  
կորսնցընել տալու կէտին կը բերեն .

Բոլոր կցկծանքը՝ բոլոր տենջանքը եւ բոլոր անհո-  
գութիւնը մարմնոյ սովորութենէն օտար ըլլալ պէտք են .  
Պէտք է առանց ծռուելու եւ առանց անփոյթ ըլլալու  
քալել եւ կենալ ինչպէս եւ առանց դժուարելու ամփոփ-  
ուիլ ունեցած կտրուածքէն լար մը շի կորսնցընելու հա-  
մար , միանգամայն հասակին շատ զգալի եղած պակա-  
սութիւնները պակսեցընելու համար .

Ուստի այսու ամենայնիւ պէտք չէ որ մարմինը իւր  
անդամները նեղող երեւնայ , որոնցմէ բաղկացեալ է եւ  
ոչ անոնցմէ լուծուիլ ուզէ . պէտք է այնպիսի ձեւով կե-  
նալ , որն որ բոլորը մէկ իւր բնական հաւասարութեան  
համեմատ շարժի .

## ՔԱՂՈՒԱԾՔԻՆ ՎՐԱՅ

Քալուածքը անձին հետ համեմատուած ըլլալ պէտք  
է , միանգամայն բնական եւ հանդարտ բայց առանց ցու-  
ցունելու թէ յառաջ երթալու նեղութիւն ունի . եւ  
դարձեալ շոյտ , բայց առանց ցուցունելու թէ ժամադիր  
տեղի մը արագութեամբ հասնելու ստիպուած է .

Ամենեւին բան մը մանաւանդ ծաղրալից չէ իրը այն-  
պէս պղոիկ մէկը , որ խիստ քիչ միջոցին անթիւ փոքր  
քայլեր կը բաղմապատկէ աւելի շուտութեամբ քալելու  
համար , որն որ բարձրահասակ մէկը չէ , որ իւր մեծ որ-  
րունգը երկնցունէ այն կերպով՝ որ ուզէ ճամբան չիե-  
րուն հետ մաքառիլ .

Պէտք է նաեւ զգուշանալ քալած ժամանակը միշտ  
շիտակ տեղի մը չի հետեւելու եւ հեռի երթալու չինե-

ոանալ, երբոր շատ մօտեցած մէկու մը արգիլելու եր-  
թան, եւ պէտք է այն տեղէն դիտութեամբ ետ քաշ-  
ուելու կարող ըլլալ, ապա թէ ոչ դիմադարձութիւն մը  
կը պատահի եւ անիւի մը շաւղին մէջ ինկած կերեւի  
ուսկից դուրս ելլելը դժուարին է :

---

### ԲԱԶԿԱՑ ԵՒ ԶԵՌԱՑ ՎՐԱՅ

Բազուկները պէտք չեն երբէք բոլորովին շիտակ  
բարձրանալ կամ ցածնալ. պէտք է որ միշտ քիչ մը  
ծռուած ըլլան աւելի վայելչութիւն ունենալու համար :

Նոյնպէս է ձեռքերուն եւ ոտքերուն համար . ձըգ-  
տումը (կէրկիլիք) իրենց բոլոր շնորհքը եւ վայելչութիւ-  
նը կը վերցընէ , պէտք է որ ձեռքը միշտ քիչ մը բոլորակ  
ըլլայ եւ մատերը քիչ մը ծռուած եւ քիչ մը իրարմէ զատ-  
ուած , բայց սակայն առանց շատ հեռի ըլլալու , որով-  
հետեւ անատեն հաշմ (սագատ) տեսք կունենան :

---

### ՈՏՔԵՐՈՒԻՆ ՎՐԱՅ

Ոմանք կարելի է ժողովին այն բանին վրայ , որ պի-  
տի խօսուի , թէպէտ եւ ամենէն մեծ դիտողութիւննե-  
րէն մէկն է . թանձր ոտքեր կան կամ անոնք՝ որ թանձ-  
րութեամբ յառաջ կերթան , ներսէն կախեալ են , այ-  
սինքն որոնց ծայրերը կից են եւ գարշապարները երկայն  
բայց այս վայելչութեան եւ ընտիր ձեւի բոլորովին հա-  
կառակն է . Գրեթէ նմանապէս է եւ ներսէն ծունկերուն  
համար , այս դիտողութիւնները աւելի խստիւ մտադ-  
րութեան արժանի են քան թէ այլ եւ այլ տարբեր դէմք  
ունեցողներու վրայ դիտողութիւններու :

## ԿԵՐՊԱՐԱՆՔԻՆ ՎՐԱՅ

Կերպարանքին նկարագիրը ամեն պարագայներու մէջ պէտք է զդաստ ըլլալ, ուրախութիւնը, մտադրութիւնը, զարմացումը եւ հիացումը երբոր դէպի չափազանցութիւն մլուած են, մեծ տրտմութեան՝ եսութեան՝ զարհուրանաց եւ յանդգնութեան պէս անպատեհ են. ուստի ասոնք թատրոնի յարմար են, ուր տեղ կերպարանքին այս խաղերը պէտք են շատ նշանաւոր ըլլալ, խօսքերուն աւելի աղղեցութիւն տալու համար, միանդամայն ներկայացուած տեսարանին վրայ միւս անդամ աւելի շահ ստանալու համար, ու չէ թէ բնաւ աշխարհիս մէջ, ուր կը պարտաւորիմք նոյն իսկ մեր անձին եւ ընկերութեան ճշմարիտ վայելչութիւն մը միշտ պահել.

## ԶՈՅՆԻՆ ՎՐԱՅ

Չափաղանց խնդաները, դղրդական շաշիւնները, ու խիստ զայրացընող խօսքերը նախ եւ յառաջ չեն վայելեր, եւ յետոց ինչոր դիմաց հանդարտութիւնը եւ վայելչութիւնը կը խսնդարէ, նոյն իսկ դեղեցկութիւնը կը փոխէ ու կիջեցընէ զայն այն բարձր աստիճանէն ուրոր բնութիւնը եւ յարմար միաւորութիւնը զայն հաստատած էին.

ՎԵՐԴ



## ՑԱՆԿ

---

|                                       | ԵՐԵՎ |
|---------------------------------------|------|
| Գեղեցկութեան կատարելութեան վրայ       | 5    |
| Առողջութեան կարեւորութեան վրայ        | 5-34 |
| Դիրութեան կարեւորութեան. վրայ         | 6    |
| Ընդհանուր խամք                        | 6    |
| Պայման կենաց                          | 6    |
| Անհրաժեշտ մաքրութիւն                  | 6    |
| Մասնաւոր լուացումներու վրայ           | 7-35 |
| Ըստիր խառնուածներու վրայ              | 7    |
| Համեմաւոր նիւթերու վրայ               | 8    |
| Գեղեցկանալու վրայ                     | 9    |
| Ներքին զովութիւն տալու վրայ           | 9    |
| Զովութիւնը պահելու վրայ               | 10   |
| Մորթը զովացնելու վրայ                 | 10   |
| Զայնը քաղցրացնելու վրայ               | 11   |
| Սեւ բիծերու եւ վէրքերու վրայ          | 11   |
| Մորթին գոյնին վրայ                    | 11   |
| Մորթը սպիտակացնելու միջոց             | 11   |
| Մորթը փայլեցընելու միջոց              | 12   |
| Դիրնալու միջոց                        | 12   |
| Նիհարնալու միջոց                      | 14   |
| Զափազանց դիրութեան վրայ               | 15   |
| Աչքերը պահելու վրայ                   | 15   |
| Աչքերուն օգտակար հնարք                | 16   |
| Աչքերուն վրայ զգուշութիւն             | 16   |
| Տկարացած աչքերու վրայ                 | 17   |
| Կարմրացած աչքերու վրայ                | 17   |
| Աչքին կարմիր եւ դեղին երակներուն վրայ | 18   |
| Բերնին խնամքներուն վրայ               | 19   |
| Ախորժաւը դրզոելու վրայ                | 18   |
| Մազերը աահելու վրայ                   | 19   |
| Մազերը մաքրելու վրայ                  | 20   |
| Մազերը չարելու վրայ                   | 20   |
| Մազերուն թափուելուն վրայ              | 22   |
| Մազերը դարձանելուն վրայ               | 22   |
| Մազերը ճերմկալէ արգիլելու վրայ        | 22   |
| Մազերը ներկելու վրայ.                 | 23   |

|  | ԵՐԵՎԱՆ |
|--|--------|
| Քիթին անկատարութիւններուն վրայ           | 25     |
| Սեւ բիծերուն պատճառները                  | 26     |
| Անոնց առաջքը առն ու միջոց                | 26     |
| Զանոնք անցունել առ միջոց                 | 27     |
| Քիթին կարմրութիւնները                    | 27     |
| Քիթին ցոլումնը                           | 28     |
| Հոտոտելիքը զօրացընելու միջոց             | 29     |
| Ականջին խնամքներուն վրայ                 | 29     |
| Շրթանց փափկութեան վրայ                   | 29     |
| Գեղեցիկ շրթանց սակաւութիւնը              | 30     |
| Շրթանց ձեւին վրայ                        | 30     |
| Անկարդ բերնի վրայ                        | 30     |
| Գէշ սովորութիւններու վրայ                | 31     |
| Ակոաներուն խնամքներուն վրայ              | 31     |
| Ակոաները պահելու վրայ                    | 32     |
| Լինտերը ուժովցընելու վրայ                | 32     |
| Շինծու ակոաներու վրայ                    | 33     |
| Զգուշութիւն ակոաներուն վրայ              | 33     |
| Ապականուած ակոաներու վրայ                | 33     |
| Ակոաները մաքրելու վրայ                   | 33     |
| Կէս գլխի ցաւի վրայ                       | 36     |
| Զիղերուն բռնուելուն վրայ                 | 37     |
| Տեռատեսութիւններու, (մայասըլի) վրայ      | 37     |
| Մարմնոյ այրուած եւ կտրուած տեղերուն վրայ | 38     |
| Չափու եւ նոր ձեւերու վրայ                | 38     |
| Կանանց համար նոր ձեւեր                   | 39     |
| Կանանց տձեւ շրջաղղեստներ                 | 39     |
| Արանց համար նոր ձեւեր                    | 40     |
| Տձեւ հաղուստներ                          | 40     |
| Վայելուչ չափ                             | 40     |
| Ներքին ճերմակ հագուստներու վրայ          | 41     |
| Գուլպաներու վրայ                         | 41     |
| Մուճակներու վրայ                         | 42     |
| Գոյներուն յարմարութիւններուն վրայ        | 43     |
| Տան հագուստին վրայ                       | 43     |
| Մարմնոյ սովորութեանց վրայ                | 43     |
| Քալուածքին վրայ                          | 44     |
| Բազկաց եւ ձեռաց վրայ                     | 45     |
| Ոտքերուն վրայ                            | 45     |
| Կերպարանքին վրայ                         | 46     |
| Զայնին վրայ                              | 46     |





2013

